



# Ա Ր Ա Բ Ա Տ

Թիֆ Դ. — ՇՐՋԱՆ Ժ.

ՏԱՐԻ Թ. — ԱՊՐԻԼ ՅՈՒ

## ԿՐՈՆԱԿԱՆ

ՏԵՐԵԲԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻջ ԵՎՐՈ  
ԿՐՈՆԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆԱԿԱՆ  
ԱՆՁՐՈՒՏԸ.

Ապացուցուած անհերքելի ճշմարտութիւն մի գարձած է այն՝ որ ցրուեալ աղքաց եւ նոցա տարաբնակ անդամոց իրարու հետ ունենալիք անբաժան միութեան շաղկապը կհամարուի նախ՝ կրօնի նոյնութիւնն եւ առա լեզուի միօրինակութիւնը, որով առանձին կը-  
րօն եւ լեզու ունեցող մարդկութեան այլ եւ այլ ցեղերը սովորութիւն եղած է պատմական օրինօք առանձին աղքեք համարիլ, ինչպէս էին ի հնումն Հայք, Պարսիկք, Ասորեստանեայք, Երրայեցիք, Եգիպտացիք, Հնդիկք եւ այլ շատ աղքեր, յորոց ոմանք իւրեանց պատմական գոյութիւնը ունին, ոմանք կէս մի

զայն ցարգ եւս պահած են, իսկ այլք անդառնալի կերպով կորուսին:

Նատ երկար կլինէր եւ մերսահմանէն դուրս մանրամասնաբար քննութիւնը այն քաղաքական հանգամանաց՝ որոնք այլ եւ այլ աղքաց զարգացումը ապահովացնելով բարգաւաճութեան նորանոր շրջաններ առաջնորդեցին կամ նոցա ջնջուելուն եւ անհետանալուն պատճառ եղան, մանաւանդ որ այս խնդիրը պատմական եւ մասնագիտական է. բայց բնդհանուր տեսութեամբ առնվով եւ առանձինն Հայ աղքի վրայ խօսելով՝ իրեւ քաղաքական կենաց ամենայն լաւ ու վատ շրջաններէն անցած, ընդ հուր և ընդ սուր անցած տոկուն հին աղքի մը վերայ՝ մեր առաջադրեալ կէտին վերայ կկանգնիմք եւ կվստահանամք համառօտիւ ի քննին առնուլ այն սոսկալի անջրակետը, որ քաղաքականութենէ զուրկ Հայ աղքի առջեւ վէհ հէծ եւ անհնարին պարտարա բանալու վերայ է աղքային մլութիւնը պահպանելուն նը-

կատամամբ, եթէ վորքը ինչ եւս անտար-  
բերութեան ազգավնաս զգացմունքնե-  
րովը օրօրուիմք:

Հայ ազգը իրբեւ արժանաժառանգ  
սերունդ երկրորդ նախահօր մարդկային  
ազգի առ տիեզերական ջրհեղեղաւ նոյ  
նահապեափ, որոյ եւ նոյեմզարա կնոջ  
սուրբ սուլերոտիքը երբեմն ամփոփեց  
իւր ցանկալի Հայրենեաց՝ ընդհանուր  
մարդկութեան խանձարուր համարուող  
Հայստանի մէջ, իւր բոլոր պատմական  
կենաց մէջ հաւատարիմ մնացած է ինք-  
նապահանութեան այս ժառանգական  
զգացմունքին, իւր պաշտպանողական  
դրից, որոց առջեւ ինչպէս յայտնի է՝  
խորտակուած են ի հնումն շատ ան-  
գամ իւր կրօնի եւ ազգութեան դէմ  
ուղղած պարսկական, յունական եւ ա-  
սորական յարձակումները, որով կարո-  
ղացած է իւր բազմազարեան անընդ-  
հատ նահատակութիւններէն ողջան-  
դամ ազտուիլ, թէպէտ վիրաւորուած՝  
մաշուած ու դալկացած իրանով, զոր այս  
հինգ հարիւր տարի է կդարմանէ այլ եւ  
այլ ասիական եւ եւրոպական բժշկաց  
խնամակալութեան ներքոյ, բայց դըժ-  
բաղդաբար բուժումն շատ յամբ կընթա-  
նայ: Եթէ մէկ կողմանէ այս բժշկու-  
թեան երկարատեւութեան պատճառ  
բժշկաց անընդունակութիւնը կամ շա-  
հասիրութիւնը համարիմք, ինչպէս բը-  
նական է ենթադրել հիւանդաց, միւս  
կողմանէ հիւանդին պահեցողութիւնը  
կամայ ակամայ կատիպուիմք տարակու-  
սի տակ ձգել, եւ տարակոյսը այնու ա-  
ռաւել օրինաւորութիւն կընդունի, որ  
ոչ այնչափ մարմնոյ, որչափ հոգւոյ հի-

ւանդութիւն լինելով՝ հիւանդին իւր  
ձեռքն է իւր բժշկութիւնը փութաց-  
նել:

Իւր բազմաթիւ վէրքերուն սպիները  
անշուշտ իւրաքանչիւր Հայ շարուած  
կտեսնէ ազգային իրանին վերայ, քիչը  
բուժուած՝ շատը կիսաբոյժ վիճակի  
մէջ:

Բուժուած կհամարիմք տեղ տեղ նո-  
րա արտաքին թշնամական հարստահա-  
րութիւններէ յառաջացող վէրքերը, ա-  
զատ վաճառականութիւն ընելու ու-  
նեցած արգելքները, ուսումնասիրու-  
թեան տենչը լեցնելու գժուարութիւնն-  
երը, ազատաբար կրօնը պաշտելու եր-  
կիւղը. կիսաբոյժ են գեռեւս նորա մի-  
մեանց ունեցած նախանձը, անմիաբա-  
նութիւնը, տիրատեցութիւնը, մնա-  
պարծութիւնը. բայց որ չարագոյնն է  
եւ երկիւղալին՝ մահահրաւէր է նորա  
անդարձեցունենալ:

Այս ամեն մէկ վէրքերը ժամանակ  
առ ժամանակ ընդհանուր Հայ ազգի  
ընտանեկան բժշկաց՝ Հայ գրագիտաց՝  
այլ եւ այլ խորհրդածութեանց առատ  
նիւթ մատակարարած է, եւ իւրաքան-  
չիւր բժշկ՝ ըստ չափու զարգացման՝ իւր  
գիտած գրաւոր գեղահատը ազգասի-  
րաբար չէ խնայած մատուցանել իսեղան  
ազգային բժշկութեան, ուստի անյու-  
սակի չէ որ հետզետէ անօնք բժշ-  
կուին. բայց ի՞նչ ընելու այն երկու խոր  
վէրքերու հետ, որ աբովի եւ հոգւոյ մէջ  
արմատացած ու պահուած են, զորս  
անդարձեցունեան սոսկալի ախտը անխը-  
նամ թողլով՝ ազգային մարմնոյ իրանը  
վերստին կսպառնայ ճարակել եւ վի-

բաւորել, եւ հասցնել մեր աղքը այն տիսուր ճգնաժամին՝ յորում սովորութիւն է սոսոյիկեան ծանրութեամբ ասել, յետին չար եղև ուան պատաջինն եւ փոխանակ անձանց՝ բազոն ու ճակատագիրը անիծել:

Այս երկու խորարմատ ու մահահրաբեր վէրքերն են հետեւանք այն սոսկալի հարուածոյն, որ վերջ տուաւ մեր բազաքական կեանքին եւ հետզհետէ Հայաստանի տարաբնակ որդւոց հետ ի միասին ցրուեց բաժանեց մեր էջմանն եւ աղջային կամ էջմանն առաջանակ կապը, թուացուց աղքային ամբողջութիւնը հիւսող գեղեցիկ շաղկապը, եւ թէպէտաղգայնութեան կամ Հայ աղքութեան առանձին փունջը ամփոփող թելը բոլորովին չկարեցաւ, բայց քանի՛ քանի հոտաւէտ ծաղիկներ թօթափեցան, քանի՛ քանի այդ փնջին գեղեցկութիւն եւ չքնաղ բազմակերպութիւն տուող տերեւներ օտար հողի եւ ջրի վերայ դիւրաթառամ կորսուեցան, այնպէս որ մեր աղջի վերայ յարմարեցաւ բոլորովին Փրկչին խօսքը՝ թէ « Ճանճու Քըրայ էյնու լը՝ կոյտոն իշուն+ անցորդնէրէն+ առաւառմէն Քըրայ աերանուելով՝ անպուող էրտունուելուն+ » :

Ուր են 1,6 հաստանի 400,000 Հայերը, ուր կորսուեցան 15 միլիոնի Հափհօր աղք. մի կազմող Հայութեան սերունդները Երանի՛ թէ սուրը միայն պատուառ վախճան տուած լինէր մեղպատերազմի գաշտի վերայ՝ ուր երեմն Հայկ աստուածը ընդգէմ տիտանը կործանեց, Արամ՝ Հայաստանի թշնամիները սատակեց, Վարդան մեր կրօնի

դէմ մարտնչողները յետո ընկրկեց. մեռան մեր հայրերը եւ մեռացին, բայց անուն վատութեան չժառանգեցին:

Եւ միթէ անո՞ր համար պահպանեցին Հայ աղքը, որ առանց սրոյ անձնասպան լինի, քաղաքական կենաց հետ կրօնական եւ աղքային զգացման եւս հրաժեշտ տայ, իւր ինքնապահպանութեան ժառանգական զգացման դէմ մեղանչէ. ոչ ապաքէն նոքա մեղ պէս յոյս ունէին մարդկօքէն՝ թէ իրենց յիշատակը, իրենց հայրենասիրութեան չքնաղ օրինակները յորդւոց որդիս անցնելով՝ մեռած սրտից կենդանութիւն եւ թոյլ բաղկաց կրնայ քաջութիւն աղքել եւ նախնեաց յիշատակը անմեռ եւ անմոռաց պահպանել, ինչպէս իւրաքանչիւր գերդաստանի անդամ՝ իրեն պարտք կհամարի անցած գնացած արժանաւոր հարց եւ հաւուց յիշատակը կենդանի պահպանել:

Այս կենդանի է մեր աղքը, մեռած չէ եւ մեր նախնեաց յիշատակը. բայց վատ է այն քան զմեռելութիւն՝ քանի որ մէկ ընդհանուր Հայ գերդաստանի հարազատ անդամք մաս մաս բաժանուած, եւ իրարմէ կրօնական եւ աղքային շահերով ուժացած օտարացած, յիրերաց տարանջատ ու անբարեխնդիր դրութիւն ընդգրկած՝ իրենց երկու մահահրաբեր վէրքերը վիրօք կուզեն բժշկել եւ այդ վիրաց բուժումը օտար աղքաց գիրկը կորոնեն, անմիաբանութեան շաղին մէջ կդարմանեն, յուսաւով թերեւս՝ թէ աղքային մարմնոյ վիրաց մէկ կողմը բժշկուելով՝ ընդհանուրին բժշկութիւն կարող է հետեւիլ,

կամ ազդային ծառին մէկ ճիւղը գար-  
մանուելով՝ բոլոր ծառը կենդանու-  
թիւն կտրող է ընդունել:

Չեզ կասեմ՝ հոռվմէացեալ եւ բողո-  
քականացեալ եղբարք, գուշք Հայ ազ-  
դաթեան ճիւղերն էք. մեր ընդհանուր  
ազգի խորարմատ վէրքը իւր լըլլ-ին և  
իր ունեցած մահահրաւէք անդաշին-  
քունինն է, մեր հոգին՝ մեր իր ունեն է եւ  
մեր հոգինը մեր լըլլ-ն:

Հոգի է անանց եւ յաւիտենական այն  
նախնաւանդ Հայկական սուրբ կրօնը, որ  
ի գէմն Հայոց եւ Հայկայ աստուածպաշ-  
տութեան գեղեցիկ տիպարը թողուց մեր  
հարազատ մօր Հայաստանի մէջ, ինչ-  
պէս նախ քան զայն սքանչելի դրախ-  
տին յիշատակը թողած էր նոյն ազի-  
նակայր կոչուած երկրին մէջ, ուր մե-  
ծահաւատ Աբգարը արժանի եղաւ ա-  
ռաջին քրիստոնեայ Հայ եւ թագաւոր  
լինելուն պարծանքը ժառանգել. այն  
երկրը քաջայդթ նախնեաց սերունդ-  
ներս թողինք ելանք այն ատեն, երբ  
մեր արժանայիշատակ եւ կորովի նախ-  
նիք Եւրոպան ընդերկար բարբարոսաց  
հրոսակներէն ու ահեղասաստ յարձա-  
կումներէն պաշտպանելէն ու զայն բա-  
րոյապէս եւ քաղաքականապէս ամրա-  
ցնելէն յետոյ միայն մէկ կրօնական կո-  
թող թողած էին, — կոթող մի, որ Հա-  
յաստանի վլատակներուն տակէն մեզ  
միութեան, յուսոյ եւ միսիթարութեան  
միակ ազօտագին նշոյլ մի կպարզէր եւ  
տարարնատ պանդխութեան մէջ մեր  
կրած անհնարին հալածանաց ու տա-  
ռապանաց մոռացումն կուտար եւ մեր  
կրօնական ու ազգային շաղկապը ան-

խրդելի պահելու, Հայկական կրօնին ու  
լեզուին հաւատարիմ մնալու ուխտն  
ու երդումը մեղնէ կլաէր:

Այս կոթողը Աբարատեան գաշտի վե-  
րայ ի Ս. Գրիգորէ Հայատանեայց երկ-  
րորդ Լուսաւորչէն կառուցած Մայր  
Աթոռն էր Ս. Էջմիածին, որոյ մէջ մեր  
կրօնական ու գրականական ոյժերը  
դարձացան, ուր Ներսէսներ, Վեսրովա-  
ներ, Սահակներ եւ Խորենացիներ Հայ-  
կական կրօնի եւ լեզուի ախոյեաններ  
հանգիսացան՝ առանց բնաւ կասկածե-  
լու. թէ օր մի այդ ազգապահ տարերք  
մեր ազգի անտարքերութեան խորար-  
մատ վէրքերը պիտի ձեւացնեն, եւ ազ-  
գային մարմինը պառակտելու շաւղին  
մէջ պիտի ձգեն:

Հաւատարիմ մնացի՞նք տմենքու ալ  
մեր այդ կրօնական կեդրոնին, յորմէ  
հեռանալու ժամանակ՝ ըստ դառներեր-  
մանց բաղդի՛ Եւրոպան ծաղկեցնելու  
համար քանի՛ քանի Հայ սրտեր անձկա-  
նօքկմունջէին. «Ենէ նուացաց զւեռ Հայոց  
Ելուսապէն, նուացաց զւեռ աջէն: » Թող Լե-  
հաստանի, Վեննացի, Վենետիկոյ, Պոլ-  
սոյ եւ Հայաստանի մէջ ցրուած հոռվ-  
մէացեալ եւ բողոքականացեալ եղբարք  
պատասխաննեն. — պատաքէն ոչ. — վասն  
զի մեր բժշկութիւնը շատերը կրօնափո-  
խութեան մէջ երազելով՝ ազգային շա-  
հը օտար շահուց զոհեցին եւ միութիւնը  
պառակտման եւ անտարքերութեան  
հետ փոխանակեցին:

Ահաւասիկ սիրելի ընթերցող, մեր  
հոգւոյ, մեր կրօնի խորունկ վէրքը, որ  
միութեամբ միայն կրնայ բժշկուիլ, ո-  
րոյ սպեղանին կարող է ազգել այն

ատեն միայն; երբ վէրքերը ամփոփուին եւ մէկ հոգեւոր բժիշկ իւր ծանօթ ու ընտանի հիւանդը դարմանէ ընդ հովանեաւ աղդային կրօնական ծառոյն, որ է Ա. Էջմիածինը. Այս է հոգեւոր գարմանը հոգւոյ վէրքերուն, այսպէս պիտի լինի մեր կրօնական փրկութիւնը, օտար կրօնը մեր վէրքերը աւելի կզայրացընէ. Թո՛ղ օրինակ լինին խօսքիս կրօնափախութեան դիմողները, որոյ հետեւանք է վաղ կամ անագան նաեւ լեզուի կորուստը ու զայն վերջապէս արհամարհելու ձգտումը, ինչպէս որ հոգւոյ առաքինութեանց թուլանալովը անխուսափելի են մարմնոյ այլ եւ այլ ախտերը. Եթէ հոգի է էնդանարար հարհայ, կրօնն է արդեամբք եւ իրօք պահապան ու կենդանարար լեզուի. ապացոյց քեզ նոյն Նեհաստանի Հայերը, որ յետ կրօնի եւ լեզուն թաղեցին օտար ազգութեանց մէջ:

Խոկ եթէ Վեննայի, Վենետիոյ կամ Պոլոյ հռովմէացեալ ու բողոքականացեալ հայոց մէջ լեզուն բարգաւաճ ու անմոռաց պայմանի մէջ կտեսնեմք՝ այդ երեւոյթը հետատես Հային շատ քիչ միմիթարութիւն կարող է տալ, վասն զի դա անհաստատ է եւ վազնցուկ հետեւեալ պատճառներով. նախ՝ որ իցոյցս մարդկան է եւ յառժամանակեայ պարձանս՝ ցուցանելոյ համար բուն եւ հարազատ Հայոց՝ թէ կրօնը փոխելով հանդերձ՝ լեզուն ու Հայութիւնը կարելի է պահպանել. երկրորդ՝ որ առաջնոյն հետեւանք է, որոգայթ է այն ուրիշ միամիտ Հայերը եւս իւրեանց ուռիսնը որսալու, կամ այդ լեզուի միջնոր-

դութեամբ գրաւորապէս այլ կրօնի մոլորութիւնը նախնեաց հաւատարիմ մընացողաց մէջ տարածելու համար, եւ երրորդ՝ գործի շահասիրութեան նւրոպիոյ մէջ անուն՝ համբաւ, բայց աւելի նիւթական բարօրութիւն վայելելու համար, որով կը ացատրուին Վենետիոյ եւ Վեննայի միաբանից գրասէր կեանքը, նոցա գրաւոր աշխատութիւնները, որոց շատերուն մէջ մեզրը խառնած ընդ լեզոյ առատ առատ կլամառուին միամիտ Հայ ընթերցողաց.

Սուկ մարմնաւոր հրապուրիչ վայելքները որչափ ալ երկարատեւ լինին՝ կըսպառին եւ խայտառակ մերկութիւնը հոգւոյ յերեւան կենէ ուշ կամ անագան, եւ յապացուցութիւն այս ենթադրութեան թո՛ղ այն տիտուր երեւոյթը լինի, որ օտար լեզուն ու ծէսերը մոււտ գտնելով յետ ժամանակաց օտարացեալ հայոց եկեղեցեաց եւ հոգեւոր երգեցողութեանց մէջ՝ գուրս ժայթքեց հասունեանց եւ հակա-հասունեանց հակա-հասունեանց հանրածանօթինդիրը, որոյ լուծումը պիտի գտնէ վերջապէս օտարացելոց իրենց ընտրելիք կրօնական կամ հոգեւոր ուղղութեան մէջ յապացային:

Մարմնոյ վայելքը անցաւոր է, սիրելի Հայեր, մարմինը առանց հոգւոյ չունի կենդանութիւն. ի մարմնոյ եւ ի որտէ կը զիսին ամենայն տեսակ չար խորհուրդներ եւ մոլորութիւններ. օտար հոգին անհարազատ զգացումն չեն կարող արտադրել մարմնոյ համար ողջամիտ ու անկեղծ բարիք. Հոգին մարմինը կապահպանէ եւ եթէ մարմինը իրեւ մահկանացու չկարողանայ հաւասարու-

թեան կէտ համարուիլ ազգային լեզուին նկատմամբ, որ հոգւոյ պէս վառու անմահ մնալու կարօտութիւն ունի, մտքերնիդ բերէք, որ մարմնը խղճի մտօք դարմանելով միայն կարելի է ձեռք բերել հոգւոյ անմահութիւնը. մարմնոյ վէրքերն ու ախտերը բժշկելով կստացուի հոգւոյ մաքրութիւնն ու առողջութիւնը եւ թէ մարմնոյ երեւելի սխրագործութեանց յիշատակը վեհ ու մեծանձն հոգւոյ յայտարար են:

Ազգային լեզուն ալ ասոր նման կրօնի պայծառութենէն կընդունի իւր փայլն ու արծարծումը, որոյ ասկացոյց պիտի համարուի այն՝ որ իւրաքանչիւր նորածին գրականութեան եւ ընդհանուր աղգաց սկզբնական մատենագրութեան հեղինակները կամ լեզուին կենդանութիւն տուող գրիչները հոգեւորականներ եղած են, ինչպէս մեր՝ նոյն եւ նբրայեցւոց, Գաղղիացւոց եւ այլ աղգաց մէջ:

Լեզուն մարմնոյ նմանցընելով՝ որոյ խկապէս մէկ փոքր անդամն է, բայց մեծամեծ գործեր կկատարէ, եւ քարոզելով ընթերցողաց մարմնոյ վայելիցը աչք չտնկել եւ հոգւոյն բարիքընախադասել, մեր միտքը բնաւ այն չէ՝ որ Հայկական լեզուի մշակութեան ու սիրոյն գէմ պատուար մի կանգնեմք կամ անոր ստորութիւն տալով կրօնի համեմատութեամբ՝ երկրորդական բան մի համարել տամք եւ պակաս խնամոց արժանաւոր հանդիսացընեմք, այլ կուզեմք կրօնի հետ ունեցած կապակցութիւնը բացարելով՝ ցուցանել թէ ինչպէս սոքա զիրար կողահոգանեն եւ լե-

զուի գլխաւոր ջանքը պիտի ձգտի կրօնի մաքրութիւնն եւ անարատութիւնը հաստատուն եւ մշտավառ պահնելու առանց զգայուելոյ գրաւոր եւ բերանացի կերպով ի վեր անդր յիշեալ չար խորհուրդներն ու մոլորութիւնները որոնք կրօնը ի հիմանց խախտելով՝ ուրուրեմն եւ լեզուն մեռելութեան դագաղին մէջ կմտնէ, ըստ որում առանց հոգւոյ մարմինը չունի կենդանութիւն:

Այս խորհրդով է ասկաքէն որ աղգային լրագիրները ազգային գպրոցները հայկական եկեղեցւոյ նախագաւիթ համարեցան, եւ ողջամիտ անձինք բարոյական գիտութիւնները կամ զուտ բարոյականութիւնը արմատ կճանաչեն ամենայն կենցաղօգուտ ուսմանց եւ գիտութեանց որոց նպատակն է առաջնորդել իւրաքանչիւր ուսմանողը յրմբոնումն ճշմարիտ բարոյականութեան կամ աստուածպաշտութեան:

Իրաւունք ունէինք մեք արդարեւ լեզուն նմանցընել մարմնոյ, որոյ յար եւ նման ունի իւր չար խորհուրդները եւ շատ մի անցաւոր վայելքները, եւ եթէ գործոյս երկարութեամբը ընթերցողը ձանձրացընելու երկիւղը չունենայինք՝ շատ եւ շատ օրինակներ կարող էինք մէջ բերել մեր արդի համազգային գլուրականութենէն ու լրագրութենէն ցուցանելու համար՝ թէ քանի քանի՛ հարուածներ իջուցած է Հայկական կրօնին ու կրօնականութեան գէմ այդ հայկական լեզուն, քանի՛ քանի անդամ աղգային այս երկու խոր վիրաց դարմանումը եղած է ան հեռանեսութեամբ եւ անդգաւշութեամբ, ոմանք աղբիւր

ունենալով ազգային կրօնական ու գր-  
րականական ճշմարիտ շահուց վեր ի  
վերոյ հասկացողութիւնը, իսկ այլք  
անտարբերութեամբ նայելով ազգի մէջ  
կատարուած այս երեւոյթներուն թէ  
ի Պօլիս եւ թէ ի Բուռաստան:

Ասոնք ասելով մեք հեռու եմք վատ-  
թարական փլղիսոփայից հետեւելու գի-  
տաւորութենէն, որ միայն ազգաց եւ  
երեւութից վատ կողմերը մերկացնել  
կախորժէին. ճշմարտութեան դէմ կը  
լինէր ուրանալ այն գեղեցիկ աշխոյժը,  
որ նորերումն ակնյայտնի կտեսնուի մեր  
ազգի ընդհանրութեան մէջ իւր վէր-  
քերը դարձնանելու մասին, եւ ինչպէս  
վերն ասացինք, իւրաքանչիւր Հայ գրա-  
գէտ, գաստիարակ, մանկավարժ եւ լր-  
րագրական բժիշկներ իւրեանց գեղա-  
հատները իրրեւ փորձ կառատաձեռ-  
նեն հիւանդ հայ ազգութեան վերա-  
կենդանութեանը. բայց խորհած կան  
մինչեւ ցայժմ ծանրագլուխ ու բազմա-  
կողմանի կերպով այն անհրաժեշտ կա-  
րեւորութեան վերայ թէ մեր ջանքնու  
նիզը գլխաւորապէս պիտի ձգտի միա-  
ցնելու կրօնապէս եւ գրականապէս այն  
անջրագետը, որ բացուած է տարաբնակ  
Հայկագանց մէջ, մէկ նախահօր որդւոց  
մէջ, որոնք ցրուած եւ ինքնուրոյն գոր-  
ծունէութեան ետեւէ լինելով՝ Էջմ-  
անալու՝ ուսց ու իշե հովիւ, ազգային յա-  
ռաջադիմութեան գործը կյետաձգեն  
եւ կուշացնեն, եւ մինչդեռ մեղնէ սա-  
կաւաթիւ ազգերը քաղաքական եւ աղ-  
գային իրաւանց համար եւրոպական  
ազգաց ուշադրութիւնը կդարձնեն, մեք  
խորին անտարբերութեամբ կմրափիմք

կամ կկոցեալ աչօք այլոց յաջողութեանց  
հանդիսատես կլինիմք:

Ազգային միութիւն եւ ամբողջու-  
թիւն քարոզելով մեք քաղաքական  
խնդիրներ ու տղայական ցնորքներ յու-  
ղելու դիտաւորութենէն շատ հեռի  
եմք՝ մեր քաղաքականութիւնը մի միայն  
ազգային լուսաւորութեան մէջ տեսնե-  
լով՝ ու այն միակրօն եւ միալիզու շաղ-  
կապին մէջ, որ նախ կարող է գոյել  
տարաբնակ հայոց մէջ եղած անջրագետը  
եւ յետոյ այգալիսի երազներովսիոփուխի՝  
եթէ ազգային ուրիշ տեսակ քաղա-  
քականութիւն երազողներ եւս կան:  
Թո՞ղ տարաբնակ Հայերը՝ Ս. Էջմիածնի  
Մայր Աթոռոյն թէ հարազատները եւ  
թէ անկէ օտարացեալները մեր այս յօ-  
դուածը կարգալով՝ ինքեանք իւրեանց  
սրտերը քննեն ստուգեն՝ թէ պէտք եղա-  
ծին չափ ամուր է իւրեանց կրօնական  
ու ազգային շաղկապը Մայր Աթոռոյն  
հետ, թո՞ղ ազգի գրագէտները խոստո-  
վանին՝ թէ իւրեանց գործառնութեանց  
մէջ համամիտ են կամ համամիտ կու-  
զե՞ն լինել Մայր Աթոռոյ հետ. թո՞ղ  
առանձին ուշադրութեամբ հետազո-  
տեն՝ թէ գրականական լեզուի միակեր-  
պութեան փոյթը կայ մեր մէջ՝ թէ ա-  
մենայն ոք ըստ քմաց եւ ըստ հաճոյից  
կուզէ լեզուն մշակել, որով այդ գրա-  
կանական անջրագետը աւելի լայնացնել  
եւ ընդարձակել. թո՞ղ վերջապէս մեր  
հոգեւոր իշխանութիւնը առանձինն  
իւրեանց խիզճը քննեն եւ իմանան՝ թէ  
կայ իրենց ու Ս. Աթոռոյն հետ այն  
կրօնական ու հոգեւոր ներդաշնակու-  
թիւնը, որ կնպաստէ ազգի ընդհա-

նուր շահուց պահպանութեան, եւ եթէ սոքա ամենքը արդարեւ կան եւ մեր ցոյց տուած վէրքերը լոկ երեւակայութեանս ծնունդ են, թող հանդէս ենին եւ տարաբնակ չայոց մէջ ազգային՝ կրօնական ու գրականական մեծ անջրապետ լինելուն գրաւոր հաւասարիքը իլոյս ընծայեն. Խոկ թէ կայ արդարեւ այդ անջրապետը՝ թող ամենեքեան միաբան գործառնութեամբ ու խորհրդով ջանան յայսմհետէ փութացնել այդ անջրապետին միութիւնը աւելի զօրաւոր ու գործնական գեղահատներով, առաջնորդ անձանդ ունենալով չայ ազգին ընական ու ժառանգական օրէնքը, ինքնապահպանութեան եւ ճշմարիտ յառաջադիմութեան աննկուն սէրն ու եռանդը:

Հ Ա Յ Կ Ո Ր Գ Ի.

### ՆԻԿՈԼ ԵՊԻՍԿՈՊՈ

ԵԿ

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### ԴԵՐՁԻՆ ՀԱՅԿԱԶԵՆՑ ԼԵՀԱԾԱՆԻ

Ի ԿԸԹՈՒ ՏԿՈՒԹՅՈՒՆ.

( Շ Ա Ր Ա Վ Ա Ր Ա Բ Ա Հ )

Զ.

Այն ժամանակները ազգին մէջ մեծ անուն ունէր Կեսարացի Գրիգոր վարդապետը՝ իւր պարկեշտ՝ խստակրօն վարքովը եւ խոհական իմաստութեամբը, թէպէտ եւ միանգամայն խրոխտ

էր եւ ինքնահաւան։ Սա Կոստանդնուպոլայոյ Պատրիարքութենէն ելած լինելով, այլ եւ այլ տեղեր ճանապարհորդութիւն արած ժամանակը գնացնաւ Աեհաստանի կամենից քաղաքը 1628 ին, այն միջոցին որ Նիկոլ եպիսկոպոսն եւս կամենից գնացած էր, եւ Խաչկօ անունով մէկ արեգայ ձեռնադրած ու անունը Անոփիրիոս դրած էր։

Հին եւ պատուական սովորութիւն է ազգիս՝ որ նորընծայ քահանայն կամ արեղայն +ապատառ-ն+ը այս ինքն քառանօրեայ հսկումն՝ առանձնութիւնն ու հոգեւոր կրթութիւնները չվերջացուցած՝ առաջին պատարագը չմատուցաներ։ Նիկոլ եւ նորա կուսակիցներէն ոմանք կամեցան որ Անոփիրիոս նորընծայն դեռ տասնըհինգ օր անգամ այն կրթութեան մէջ չանցուցած՝ ելնէ քառասունքէն եւ առաջին պատարագը մատուցանէ. — ուշի մնացել էր Նիկոլ Խրով գառնալու եւ ժողովուրդը տակն ու վրայ անելու։ Երբ գնացին Գրիգոր վարդապետը հրաւիրելու որ այն հանդիսիններկայ գտնուի, նա հասկացուց նոցա թէ այն գործողութիւնը, այս ինքն ժամանակէն առաջ քառասունքէ հանելը, չայցատանեաց եկեղեցւոյ աւանդութեան եւ մեր որբոց Հայրապետաց կանոններուն հակառակ է։ Առեցին Նիկոլեանք այն շաբաթը, բայց յաջորդ կիրակին անպատճառ ուղեցին հանել նորընծայն քառասունքէն, եւ նորէն հրաւիրեցին վարդապետը. Խոկ նա հրաժարեցաւ ասելով թէ « խոսքն մէկ կուլինի »։ Նիկոլ իւր յանդուգն եւ խռովասէր բը նութիւնը այն առիթով եւս հասկա-